



ԼՐԱԳԻՒՐ

ԵՐԱՅԵՐԱՆ, ԲԱՂԱՅԵՐԱՆ, ՏՆՏԵՍԵՐԱՆ ԵՒ ԲԱՆԱՍԻՐԵՐԱՆ

Տարեկան գինն է 120 ռուբ.
Վեցամսեայն 65 "
Մեկ ամսուցու մը տողին 40 փարսյ է :
Ստորագրութիւնները կանխիկ են :
Ստորագրութիւնները ամեն ամսին 1 ին և
16 ին կը սկսին :

Դուրս երթալից լրագիրներուն ճամբուն
ծախքը առնողին վրայ է :
Լրագրոց վերաբերեալ նամակ կամ որ և
իցէ գրութիւն, խորագրին պիտի ուղ.
ղուի . և ասանց ճամբուն ծախքը խը.
կողին վրայ է :

ԲՈՂԱՆԳՆԵՐԻ ԹԻՒՆ

ԱՐԵՎԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ
ԱՐԵՎԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ
Արեւմտեան տերութեանց իրաւոյ ըրած չորս ա.
ռաջարկութիւններուն մերժուելուն և Աւստրիոյ ու
Բուստրիոյ տերութեանց բռնած և բռնելիք ընթաց.
քին վրայ տեղեկութիւններ. - Բուստրիոյ կայսեր ԲԵ.
րուսիոյ թագաւորին խորամ նամակին միտքը : - Պալ.
թիկի վրայ ըրածը : - Գաղղիոյ զորաց կառնուլը :
- Գաղղիոյն Արեւելիք իրկուելիք նոր զորք :

ՆԵՐՔԻՆ ԼՈՒՐԵՐ
Դաշնակց զորաց Գրքով մէջ ըրած գործողութիւն.
ներք : - Արեւելի արտերապի : - Սեւ ծովին բերած
վերաւորներն ու գերիները : - Տրապիզոնի գրուած
լուրեր : - Մարտիոյ զորքի մէջ ընկնող իտալական
վրայ եղած նոր կարգադրութիւնը : - Պաշտօնաբաշ.
խութիւն :

ԱՐՏԱՔԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՐՏԱՔԻՆ : Տերութեան կամայի և ծախքի
վիճակը :
ԳԵՂԱՎԱՆ : Բուստրիոյ թագաւորին և Արեւելի
իտալական զորքերը երկուսը : - Չորսուող : - Նարդին
կայսեր մէջ յայտարարութիւնը :

ՍՈՍՏԻՆ : Արեւելի փոխառութեան վրայ եղած
անորոշութիւնը :
ՍՊԱՆԻԱ : Երկրին վիճակը : - Մայր թագուհւոյն
վերաբերեալ անորոշութիւնները :
ՊԵՆՏԻՆ : Խոստովեան մը գործողը :
ՌՈՒՍՍԻԱՆ : Չորսուող : - Բարեկից իտալական
ըրած վերաւորական անորոշութիւնները :

ՅՈՒՆԱՍԻԱ : Սահմանադրութեան արտերաբերին
հանդէսը : - Արեւելի թագուհւոյն և Գաղղիոյ կայ.
սեր կողմէն գրուած նամակներ : - Թագուհւոյն հա.
մար Գերմանիոյ ճանապարհորդութեան խորք : - Բոլճա.
սի գաղտնիքը : - Գաղղիոյ զորաց ձեռք առած վրա.
զորական միջոցները :
ՉԻՆԱՍԻԱ : Արտարարութեան շարունակելը :
- Ռուսիոյ գեղ պատերազմի հրատարակելու խորք :

ԽԱՌԵՐ ԼՈՒՐԵՐ
ՏՆՏԵՍԱԿԱՆ
Սկզբունք սեղանաւորութեան :
ՎԵՐՋԻՆ ԼՈՒՐԵՐ
ԱՌԵՐՏԻՍԿԱՆ
Դրանց արժողութիւնը :

ԲԱՂԱՅԵՐԱՆ

ԱՐԵՎԵՐԱԿԱՆ ԽՆԴԻՐ

Արեւմտեան տերութեանց Աւստ.
րիոյ ու Բուստրիոյ տերութեանց հետ
համաձայնութեամբ Ռուսիոյ կառա.
վարութեան ըրած չորս առաջարկու.
թիւններուն չընդունուելը՝ գերմանա.
կան տերութեանց երկար գետնանա.
խօսութիւններուն նիւթ եղաւ, և վեր.
ջապէս Աւստրիոյ տերութիւնը հաւ.
կրցած կ'երևայ, որ խաղաղութիւնը
նեղու յայտը բորբոքող վերջած է, և
միայն պատերազմով պիտի կրնայ լուծ.
ւիլ աս ծանր վիճքը :

Հետեւեալ յօդուածը՝ որ սեպտեմբ.
բեր 4 թուով Վիեննայէն Ֆրանքֆոր.
թի լրագրին գրուած է, աս կարծիքին
հաստատութիւն տալով, Բուստրիոյ տե.
րութեան Արեւմտեան տերութիւն.
ներէն ու Աւստրիոյն գոնէ բարցա.
պէս բաժնուելուն հաւանական չըլլալը
կը ցուցնէ :

« Կրքարք իշխանը (սպարապետին
եղբայրը) իմացուց, որ Ռուսիոյ կա.
ռախարութիւնը պարզապէս կը մերժէ
Արեւմտեան տերութեանց Աւստրիոյ
ձեռք իրեն ըրած չորս առաջարկու.
թիւնները : Այս առաջին հետեւեա.
լութիւնն ան է որ պատերազմը պիտի չա.
րունակի, և միայն անոր ընթացքէն
կախուած պիտի ետեւան Արեւմտեան
տերութեանց առաջարկելիք
խաղաղութեան պայմանները :

Երկրորդ հետեւեալութիւնն ալ աս է :

որ աս չորս առաջարկութիւնները Ռու.
սիոյ տերութեան ընդունել տարու համար
Աւստրիոյ ըրած ջանքը ընդունայն ե.
լաւ, և Վիեննայի կառավարութիւնը
նոր փորձ մ'ալ ընելու ամեն ին պատ.
ճառ մը չունի : Ինչհանուր խաղաղու.
թիւնը հաստատուելու համար ինչ որ
կրնար նէ ըրաւ :

Աւստրիա աս նպատակին հասնելու
համար խաղաղական միջոցներ սպա.
ռեց : Իր սեպտեմբ. օգուտը, Գեր.
մանիայի օգուտը, բոլոր Եւրոպայի օ.
գուտը կը պահանջէ, որ Ռուսիայէն
ուղուած ապահովութիւնները բռնու.
թեամբ ձեռքէն առնուի, ինչու որ
կամային տալ չուզեր, և ասանկով Օս.
մանեան կայսերութեան գեղ բռնած
միտասկար քաղաքականութեանը վրայ
սոր կոխած կը ինչայ : Ռուսիոյ մեր.
ժած չորս առաջարկութիւնները Եւ.
րոպայի ընդհանուր կամայ յայտարա.
րութիւնն են, ըստ սրում Բուստրիա ալ
չատ վրայ առաւ Ռուսիոյ, թէպէտ և
խիստ բարեկամական կերպով, որ ան
առաջարկութիւնները ընդունի իբրև
հիմն խաղաղական խօսակցութեանց,
և Աւստրիոյ պէս՝ Բուստրիա ալ Ռու.
սիոյ ու շաղթութիւնը հրաւիրեց իր
միտքը գրածին անհաշուելի հետեւանք.
ներուն վրայ :

Արդ, աս խօսակցութեանց վերա.
բերեալ գրութիւնները Գերմանական
գաշնակցութեան մեծ ժողովին յանձ.
նուելը՝ խաղաղութեան աս չորս հիմն.
րուն որոշակի հաւանութիւն տալ է :
Ռուսի մեզ անհնար կ'երևայ, որ Բու.
սիա աս չորս առաջարկութիւնները
թողը՝ միմիայն Ռուսիոյ մերժելուն
համար : Թէ որ Բուստրիա ասանկ միտք
մը ունենար, աւելի խոհեմութիւն և
մանաւանդ անկեղծութիւն ըրած կ'ը.
լար թէ որ Ռուսիոյ չ'առաջարկէր որ
զանոնք ընդունի :

Գաղաքականութեան մէջ սկզբան
մը վրայ հաստատ կենալ ու անոր հա.
մաձայն վարուելը բարեմասնութի մըն
է, որ ամեն տերութի պէտք է ինամով
պահէ : Ռուսիոյ Բուստրիա պէտք է որ
մինչեւ վերջը Ռուսիայէն պահանջէ
անանկ երաշխաւորութիւններ, որ կա.
րող ըլլան Եւրոպայն ապահովելու
պայպիսի գեղուարութեանց նորոգու.
լուն գեղմ :

Մէկը չկրնար կարծելու հաւատալ,
որ Պէտլինի մէջ ըսուի, թէ « Մենք
կրցածնուս չափ աշխատեցանք Ռու.
սիան համոզելու, որ իրեն առաջար.
կուած խաղաղութեան չորս հիմները
ընդունելով գետնանախօսութե գուռ.
բանայ, բայց Ռուսիա չընդունեց :
Արդարեւ կը ցուէիք աս բանին վրայ,
բայց ամեն ին յանձն չենք առնել ար.
նոր հետ աւրուիլ » :

Ասանկ կարծիք մը ընելը թէպէտ
անհաւատալի է, սակայն թէ որ ստու.
գիւ Պէտլինի մէջ ասանկ մտածուելը
էր և կը մտածուէր, ուրեմն անկեղծու.
թեամբ չէ եղեր մարտ ամսին մէջ
Բուստրիա տերութեան Ռուսիոյ խրատ
ստալը որ արեւմտեան տերութեանց
առաջարկութիւնները ընդունի, ան
կեղծութեամբ չէ եղեր ապրիլի գաշ.

նաղթութիւնը յունիս 12 և օգոստոս
13 ին ծանուցադրներն ստորագրելը :

Բայց որովհետեւ մենք չենք ուզեր
և չենք կրնար Բուստրիոյ քաղաքակա.
նութեան անկեղծութիւնն ու ճշմար.
տութիւնը ուրանալ, կը յուսանք ամե.
նամեծ փառահաւթեամբ, որ Բուստրիա
համաձայն կը գործէ այն դպացմանց,
որով արեւմտեան տերութեանց ու
Աւստրիոյ դրած խաղաղութեան չորս
հիմներուն հաւանութիւն տուաւ :

Հետեւեալ լուրերը՝ որ Վիեն.
նայէն սեպտեմբեր 6 թուով Արեւելի
լրագիրներուն գրուած են, կը ցուցը
նեն, որ Աւստրիա առայժմ արեւմտեան
տերութեանց զէնքով գործակցութիւն
ընելու գիտատարութիւն չունի :

Վիեննա 6 սեպտեմբեր :

« Այսօր պաշտօնէից ժողով եղաւ
վեհափառ Յովսէփ Ֆրանչիսկոս կայ.
սեր նախագահութեամբ : Աս ժողու.
վին մէջ վճռուեցաւ, որ արեւմտեան
տերութեանց Աւստրիոյ միջնորդու.
թեամբ Ռուսիայէն պահանջած ա.
պահովութիւններուն մերժուելը պա.
տերազմի առիթ չկրնար համարուիլ :
Այսու ամենայնիւ Աւստրիա՝ ապա.
հովութիւններուն պահանջուիլը խա.
ղաղութեան հաստատուելուն և բա.
ղաքական հաւատարկութեան ան.
խախտ մնալուն հարկաւոր ճանչալով
միշտ պիտի պաշտպանէ : Աս պիմ,
գաշնակց տերութեանց Սեփուսթոբ.
ը զէմ ըրած գործողութեանց վախ.
ճանին պիտի սպասէ ճիշդ չէզոքու.
թիւն մը պահելով : »

Գերմանական լրագիրներուն խօս.
քին նայելով, Ռուսիոյ կայսեր աս օ.
րերս Բուստրիոյ թագաւորին խրկած
ինքնաբեր նամակին միտքը՝ Բուստրիոյ
թագաւորին առաջարկել է եղեր, որ
տեղ և ժամանակ որոշելով մէկմէկու
հետ տեսնուին հարկաւոր խօսակցու.
թիւններ ընելու համար :

Պոմարսուետի առնուիլը կերեւայ
որ Պալթիկի մէջ պատերազմական դոր.
ծողութիւններուն վերջ տուաւ աս
տարի :

Գաղղիական Բոնափիլի-սիւնէլ լրա.
գիրը կը ծանուցանէ, թէ Գաղղիոյ կա.
ռախարութիւնը իմաց տուաւ Շէք.
պուրիկի նաւարանին, թէ հոկտ. 5էն
10՝ Պալթիկի գաղղիական զորքերը Գաղ.
ղիա պիտի մանան 46 նաւով : Այն առ.
գարարութեամբ կը ծանուցանէ նա.
եւ, թէ զորքերը ցամաքը ելելէն ե.
տեւ՝ նաւերուն մէկ մասը Շէքպուրի
պիտի մնայ, մէկ մասը Պրեսթի նաւա.
րանը պիտի երթայ :

Արեւելի լրագիրները Պալթիկէն
հետեւեալ լուրերը կը հրատարակեն :
« Տանձիկէն սեպտեմբեր 4 թու.
ով գրուած նամակ մը կը ծանուցանէ,
թէ սեպտեմբեր 2 ին իրիկունը՝ գաշ.
նակից զորքերը Պոմարսուետի բերդե.
րէն մէկը փառօղով նետեր են : Հըր.
գեհը ան աստիճան մեծ է եղեր՝ որ

մինչեւ 30 մըն հետեւէն տեսնուելը
է : Այս բերդը երկու օր երկու գիշեր
այրեր է : Գաղղիացւոց բոլոր զորքերը
անմիջապէս Գաղղիա պիտի դառնան :
Ռուսաց չափեաւ մը պատգամաւորի
գործակաւ Լէրսուետի անգղիական
նաւախու մըն մէջ երկաթ նետած էր
սեպտեմբեր 2 ին :

Օգոստոս 20 ին Հէլսինկֆորսէն
մեծ շագնաւ մը դուրս ելաւ դէպ ի
Բրոնշթատ : Արեւելի լրագիրն շագնա.
նաւը անոր վրայ երթալով պարտաւա.
րեց նորէն Հէլսինկֆորս փախչելու :
Ի՞նչեղբէր և Տիբեթի շագնաւները
մինչեւ Բրոնշթատ գային : Ռուսերը
հանգարտ նստածեն Հէլսինկֆորսի ու
Բրոնշթատի մէջ :

Իրիկայի ծոցին առջև կեցող անգ.
ղիական նաւէ մը օգոստոս 24 թուով
գրուած նամակ մը հետեւեալ լուրը
կուտայ :

« Իրիկայի ծոցը՝ պաշարած ենք, և
թիւն ըսուած ուսուց փորրիկ կղզին
երանք թռչուն հաւկիթ և սթիւռ ու.
տեղիք գնելու, որ խիստ աւրան են :
Անտաններուն մէջ հայ կերանք և ա.
մեն օր շատ աղէկ սպարտեցանք Ռու.
սիոյ մէջ : Կղզին բնակիչները խիստ
քաղաքավար են : »

Տանձիկէն սեպտեմբեր 8 թուով
կը գրեն :

Արեւելի լրագիրն Պիւլի շագնաւը
սեպտեմբեր 5 ին միացեալ նաւա
խու մըները Լէրսուետ թողուցեր է :
Նարիեր ծովապետը 6 ին Նարման եր.
թալու միտք ունէր, որ Ռեվելի գե.
մայր կղզի մըն է :

Գաղղիացւոց զորքերը 4 ին ճամբայ
պիտի ելնին Գաղղիա գառնալու հա.
մար :

Արեւելի լրագիրն կապիտալը, Պիւլի և
Բիւնիքլաւս պատերազմական նաւերը
Արեւելի պիտի դառնան : »

Պալթիկի միացեալ նաւատորմի շա.
րուն մէջ գանուող անգղիացի հրամա.
նատարի մը նամակէն կիմացուի, որ
Պոմարսուետի առնուած ժամանակը
գաշնակց զորաց ձեռքն անցած պա.
շարներուն արժէքը 2,500,000 Ֆրանքի
(25 հազար քսակ) կը հասնի :

Պոմարսուետի մէջ բռնուած ուռ.
սաց գերիներէն 1117 հաբի օգոստոս
28 ին Արեւելի հասնելով իրենց համար
պատրաստուած հին նաւերուն մէջ
գրուեցան :

Պալթիկի մէջ գանուած գաղղիաց.
ւոց ու անգղիացւոց նաւատորմի շա.
րուն մէկ մասը Շէքպուրի, մէկ մասն
ալ Տանիմարքայի նաւահանգիստները
ձմեռը պիտի մնան կ'ընեն :

Օրեւալթիկի թղթի-սիլիո լրագիրը
սեպտեմբեր 12 թուով լուր կուտայ,
թէ Պալթիկի Գաղղիական զորաց սպա.
րապետ Պաուսիէ Տիլիէ մարաշխուտը
բանի մը վնասուորական հրամանատար.
ներու հետ, ցամաքի ճամբով Գաղղիա
գառնալու ուղիք է, և Տանձիկէն Պէտ.
լին հասեր է :

Գաղղիացի կեղծ վերջին լուրերը
կը ծանուցանեն, թէ երեսն հազար

նոր գաղղիայի զօրք մօտ օրերս լըն-
ւելք պիտի գան:

Ն Ե Ր Գ Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ի

Ինչպէս որ նախործաց թուով ծա-
նուցինք, Անգլիական Պալատն շոգենաւը
անցեալ երեքշաբթի իրիկուն լուր բե-
րաւ, թէ գաշնակից զօրքերը Ասիկի-
Վալէի ծովեզերքը իջնալէն ետեւ,
գունդ գունդ եղեր, Այվասթօթօյի
ճամբան բռնէր էին, և երկու ուստի
սուրհանգակ դարձուցեր էին, որոնց
մէկը Օտէսա և միւսը Կեդրոսպուրկ
լուր կը տանէր, թէ Այվասթօթօյի
մէջ եղած 65 հազար պահապան զօրքը
բօլճեպայէն 45 հազարի իջեր էր, և
թէ որ շուտով նոր զօրք ու պաշար չը
իրիկուի, քաղաքը երկար գիմանալու
կարող չէ: Գաշնակից զօրքերը նաեւ
հարիւր սայլ արկուր դարձուցեր են,
որ Այվասթօթօյի պահապան զօրքե-
րուն կերթար: Գլորմի բնակիչները
մեծ ուրախութեամբ ընդունէր են
գաշնակից զօրքերը:

Ուրբաթ օրը Գաղղիական Մարտի
ու Քաթիւն շոգենաւները գարով հաս-
տատեցին գաշնակից զօրաց Այվասթօ-
թօյի վրայ երթալը:

Շարժած օրը առտուն ժամը երե-
քին միմյնայն Վաղղիական Օրէնօք
շոգենաւը մայրաքաղաքը լուր բերաւ,
թէ անցեալ չորեքշաբթի (սեպտեմբեր
8/20), Այվասթօթօյի պահապան զօր-
քերը 45 հազար հօգի քաղաքին պահ-
պանութիւնը 15,000 ծովային զօ-
րաց յանձնելով, իրենք ամբողջ գուրտ
ելեր են 100 թիւգանօթով, և գաշնա-
կից զօրաց վրայ քալելով Այվասթօթօյի
քով անոնց դէմ ելեր են:

Ուստի բարձր լեռները բռնելով
Այվասթօթօյի բերդին մօտ, ժամանակ
ունեցեր էին երկու կարգ պահակա
շիններու:

Գաշնակից զօրքերը առաջ քալելով
և Անգլիացուց բանակին ալ թեւը
Ռուսաց հետ պատերազմի բռնուե-
լով, զանազ գաղղիացուց բանակին
ձախ թեւելին վրայ քշէր ձգեր են, ու
ըով Ռուսերը երկու կողմին մէջ տե-
ղը մնալով խիստ մեծ կորուստ ըրեր
են:

Երկրին ճուռ ու մուռ գերքին
պատճառաւ գաշնակից զօրաց ալ թե-
ւը իր թիւգանօթները աղէկ չէ կրցեր
բանեցնել:

Յարձակումը գրեթէ ընդհանուր
ըլլալով և Ռուսերը սաստիկ հարած-
ուելով, հինգ ժամ պատերազմէ ետեւ,
Գաղղիական Անգլիական զօրաց
երորդ բաժնիները սուխններով (սիւն-
կիւ) իրենց վրայ ինկած ժամանակին
պարտաւորուեր են պատանէջներուն ա-
ռաջին կարգը թողելու:

Գլխաւորապէս Օուազները վերջին
ատիճան աներկիւղ եռանդով Ռու-
սաց ետեւէն ինկեր են:

Ռուսի կայսերական թիկնապահ
զօրքերէն 12 հազար հօգի ջարդուեր
են, մնացածը զարմանալի քաջութեամբ
պատերազմելէ ետեւ կարգաւ երկրորդ
պատանէջները քաջուեր են:

Թէ որ գաշնակից բանակները ձի
աւոր ունենային շատ գերի պիտի բըւ-
նէին:

Այնք լընց մարտախորը անձամբ
կը հրամայէր ու մեծ պատերազմին
մէջ:

Ռուսաց կորուստը խիստ մեծ եղեր
է. իսկ գաշնակից զօրքերը 3,000 մեռ-
եալ ու վիրաւոր ունեցեր են:

Գաղղիացուց Քանդակուր զօրաց
տը ուսէն վիրաւորուեր է, թոմաս
զօրացեան ալ ազդէն զարնուելով,
մայրաքաղաքս բերուեցաւ Օրէնօք շո-
գենաւով ու Այլօղուի զինուորական
հիւանդանոցը տարուեցաւ:

Օրէնօք շոգենաւին ճամբուց ելած

ատենը լուր առնուելով, թէ Ռուսաց
նաւատորմիկէն քանի մը նաւ Այվաս-
թօթօյն դուրս ելեր են, անմիջապէս
միացեալ նաւատորմիկներէն շոգենա-
ւեր խրկուեր են անոնց ճամբան կըս-
րելու որ ետ չկրնան գտնուալ:

Կըսեն թէ Ռուսերը գլխաւոր-
թիւն ունին եղեր միացեալ նաւատոր-
միկները Գլորմի ծովեզերքէն հեռա-
ցընելով բացը ձգելու, որ իրենք առ-
գինն պաշարակիր նաւերուն վրայ իչ-
նան ու այրեն, բայց առ հաշիւներն
շուտով պարպան ելեր է:

Երբէն եկած լուրերը հետեւեալ
տեղեկութիւնները կ'աւելցնեն աս
պատմութեանը վրայ:

45 հազար ուսու Անգլիացի իշխա-
նին առաջնորդութեամբ և թիւգա-
նօթներու ահեղ բազմութեամբ սե-
պտեալ (սարդ) լեռներուն վրայ բա-
նակ դրած կարգ կարգ ահագին
պատանէջներ շինէր անոնց ետեւնե-
րն իրենց գունդերը դիզեր էին:
Գաշնակից զօրքերը երկրին գտնա-
րութեանը պատճառաւ 30 հազար հո-
գիէն աւելի չէ կրնարով դէմ հանել,
առաջին անգամ հրացանները պարզե-
լին ետեւ, Օուազներն ու Վիլօուցի-
ները սկսան լեռներէն վեր գիմել,
կարկուտի պէս աղբղացած դիտակ
ներուն ու ուսմբերուն մէջէն, և
առանց վայրկեան մը արգելուելու ուռ-

սի կայսերական պահապան զօրաց ա-
նեղիկը գիմանալու թեննէն, թիւգան
ամեն կողմէն կործել սկսան սուխնե-
րով (սիւնկիւ):

Գաղղիացուց գունդերը թիւգան
կորակին ուղղակի դէմ ըլլալով, ամե-
նէն աւելի անոնք իրուստ կրեցին:
95 հրամանատար սպայ և 1800 զօրք
մեռեալ ու վիրաւոր ունեցան: Գաղ-
ղիացուց երեք հրամանատար ու 260
զօրք մեռան, 54 հրամանատար և 1100
զօրք ալ վիրաւորուեցան: Օսմանեան
կայսերական զօրքերը 351 հօգի մեռած
ու վիրաւոր ունեցան:

Իսկ Ռուսերը 12 հազարի չափ մեռ-
եալ ու վիրաւոր ունեցան: Այլ վեր-
ջիններէն 2,500 վիրաւոր պատերազմին
գաշնուր մնալով գերի բռնուեցան, ու
րոնց մէջ երկու զօրացեալ կայ Չիքա-
նօք ու Գոքիօք:

Գաշնակից բանակները թիւգանաց
բանակին տիրելով, 9 թիւգանօթ ան-
թիւ հրացան և ուրիշ զէնքեր և պա-
տերազմական պաշարներ եւս և Անգլ-
չիքօք իշխանին կառքը որուն մէջ շատ
պէտքի թուղթեր կային, ձեռք ան-
ցուցին:

Այլ յաղթութեան լուրը շարժած
օրը մայրաքաղաքս գալուն պէս կայ-
ծակի արագութեամբ ամեն կողմ տա-
րածեցաւ, և բոլոր օրը ամենուն խօ-
սակցութեան նիւթ եղաւ:

Նոյն իրիկունը ամեն կողմէն թըն-
գանթներ արձակուելով, և հրքա-
խաղութիւններ ըլլալով կարծուեցաւ
մայրաքաղաքին մէջ, որ Այվասթօթօյն
առնուեր է, և փողոցները բազմու-
թեամբ լեցուեցան: Կիրակի օրը մոյ-
րաքաղաքին նաւահանգստին մէջի բը-
լըր նաւերը գրօշակներով զարգարուե-
ցան և նորէն թիւգանօթներ արձակ-
ուեցան Ի պատիւ Ալմայի փառաւոր
յաղթութեան: Իրիկուն ալ տեղ
տեղ հրախաղութիւններ եղան:

Կիրակի օրը անգլիական Կոփա շո-
գենաւը Սեւ ծովէն մայրաքաղաքս ե-
կաւ 400 վիրաւորեալ անգլիացի զօրք
բերելով, որոնց մէջ 14 հրամանատար
սպայ կային:

Երկուշաբթի երեքշաբթի և երէկ
ալ ուրիշ շոգենաւներ եկան անգլիա-
ցի, գաղղիացի ու օսմանեան վիրաւոր
զօրքեր և գերի բռնուած ուսու վիրա-
ւոր բերելով: Սիւնկէ հիմա բերուած
ներուն թիւը 2000 էն աւելի է, որոնց
մէջ 400 ը ուսու են:

Տրապիզոնէն սեպտեմբեր 4/16 թը-
ւով հետեւեալ լուրերը կը գրեն:
«Պատմութի շոգենաւը և Լըզրու-
մի սուրհանգակը կարտի ու Չիքիւք
Սույի բանակներուն վրայօք լուր մը
չգերին:

Մուսթաֆա փաշան անհամբեր-
ութեամբ կ'սպասուի: Աս անհամբերութե
պատճառն է գլխաւորապէս հիւան-
դանոցներուն անկարգութիւնը, զօրաց
տրուած ուտելիքներուն և հացին գէ-
շութիւնը և անկանոնութիւնը:

«Տերութեան պաշտօնատարներէն
ու գործակալներէն շատերուն կաշա-
ռատիրութեանը, թանգիմաթի օրէնք
ներուն անգործողութիւն մնացած ըլլա-
լուն, և մեծամեծ գէշութիւններն ու
անկարգութիւնները վերջնելու հա-
մար նոր օրէնք մը հաստատուելու նը-
կատմամբ օգոստոս 25 ին ելած կայսե-
րական Խաթիբի - շիւմայունը մեծ
գոհութեամբ լուեցաւ աս երկիրնե-
րուն բնակիչներէն:

«Այլ հափառ Սուլթանին պաշտօն
եաները փութալու են գլխաւորապէս
Անատոլի մէջ, օսմանեան և ուսուի
սահմանադրութիւններուն վրայ, Պատմ-
մէն մինչեւ Այլօղուս կարս ու Պայա-
զետ, արդարապէս լուսաւորեալ ու
բարի պաշտօնատարներ ու գործակալ
ներ իրիկուեր:

«Ըստ Սուլթանի Անատոլի բանակը
կարող կ'ըլլայ շուտով կարգի մտնալու,
և երկրին բնակիչները արգարութիւն
և իրաւունք գտնալու վտանք ըլլալով,
երկրագործութիւնն ու վաճառակա-
նութիւնը տարածելու աներկիւղ ձեռք
կը գործեն:

«Թէ որ Անատոլի բնակիչները
ուրախութեամբ ընդունեցին նոր հը-
րատարական կայսերական Խաթիբի
շիւմայունին լուրը, և թէ որ իրենց
սրտին մէջ քաղցր յայտեր ծագեցան,
արդեօք սրճակի պիտի օրհնեն մօտաւոր
սպառազին մը մէջ իրենց վեհանձն և
հայրանմամ Տերը վեհափառ Սուլթան
Ալթիւլը - Ալթիւլ կայսրը, որ ամենա-
ձանր պարագաներու մէջ բարբառ սր-
տիւ կը զբաղի իր հպատակներուն բա-
րօրութեամբ և անկարգութեանց վեր-
նալուն:»

Նոյն թուականով նաեւ հետեւեալ
լուրը կուտան Տրապիզոնէն:

«Լըզրումի սուրհանգակը երէկ
հասնելով ցաւալի լուր մը բերաւ:

«Ըստ սմանց 3000 ձիէ բազկաց-
եալ մեծ կարաւանը որ օգոստոս 19 ին
Լըզրումէն Ղալօթ (թէ վրիդ) կեր-
թար, Պայազետի մօտերը ուսուաց խա-
ղախներէն բռնուեր է: Ռուսները կը
սեն թէ յիշեալ կարաւանէն 800 ձի
բռնուեր են: Ասոնց որն որ ըլլայ չե-
տակը, աս լուրին վրայ Պարսկաստան
սարանք իրիկուեր բոլոր գործողութիւ-
նները գաղղիացան և ճամբաներուն ա-
պահովութեան յոյսերը կորան:

«Ռուսերուն Պայազետ մտնալէն
և Երէք Սէլիմ փաշային Վան քաջ
ուելէն ետքը հարկ էր որ Ա. Պալէն
միւշի մը խրկուեր Պայազետ, քաղա-
քակն և զինուորական կառավարու-
թիւնը մէկէն վրան ունեւալով, ժիր
ու խոհեմ միւշի մը, որ Պայազետի
կուսակալութիւնը կարգի գնէր, ա-
ւաղակութիւնը ջնջէր, և խաղախները
հարած էր, որոնք ճամբաները բռնէր՝
կարաւաններն ու ճամայարհորդները
կը կորստուն:

«Պէտք է փութալ գարման տա-
նիլ աս գէշութեան, և երկրին դըժ-
բաղք փողոլուրդները նեղութենէ ա-
զատել:»

Ինչպէս որ տերութեան պաշտօնա-
կան լրագիրը ժամանակին ծանուցեր
էր, կայսերական հրովարտակաւ
քսան լուսնայափոխ (մուսպահեաճը)
ընտրուած էր, որոնք մայրաքաղաքին

յարմար տեղերը խանութ բացած 100
ըւսուուցնոց թղթագրամ պիտի աւերէ-
ն, ասոր զուգուշի մանրութ ու մը-
նացածը տասնոց քսանոց թուղթ տա-
լով, քսան զուգուշնոց թղթագրամնե-
րուն ալ տասը զուգուշի մանրութով
տասը զուգուշնոց թուղթ մը պիտի
տային: Աս փոխանակութե մէջ հրա-
ման եղած էր իրենց, որ տասը զու-
գուշնոց մանրութին 30 փարա գլուխ
առեն, բայց թղթագրամի փոխարէն
թղթագրամ տուած առեւնին գլուխ
առնելը արգելուած էր:

Աս կարգադրութեամբ միւս լու-
սնայափոխներուն գոյուիլը հարկ ըլլա-
լով, և անոնք ալ ապիտ իրենց փաս-
տը ծանուցանելով, զանոնք փա-
սէն ազատելու և միանգամայն ի-
րենց արհեստին գործածութեանը
գիւրութիւններ տալու համար որոշ-
ուեցաւ, որ լուսնայափոխներուն թիւ-
ւը վաթսուին հասնի հետեւեալ պայ-
մաններով:

Վերջիջեալ տասը զուգուշին 30
փարա գլուխը տասը փարա ալ պի-
տի պակսի. հետեւաբար, ապիտ ետ-
քը տասը զուգուշի մանրութին համար
միայն 20 փարա գլուխ պիտի առեն:

Իրենց առևտուրը պիտի ըլլայ
թղթագրամ փոխել, հին գրամներ,
նոր մանր փարաներ, վրան Վուրանի
խօսքեր գրուած սուխնքեր և ուրիշ աս-
տատիկ բաներ առնել ծախել: Մոնք
որ աւելի գլուխ առնեն, կամ հաստ-
րակութեան փաստակար առևտուրին
ընեն, անմիջապէս իրենց արուեստա-
կիցներուն մէջին (էսնաֆէն) պիտի
վնասուին, ու իրենց յանցանքին մե-
ծու թեանը համեմատ պիտի պատ-
ժուին:

Շարժել շարժ լեհափառ Սուլ-
թանին գանձէն կամ տերութե գանձ
էն որոշեալ չափով մանրութ գրամու-
թղթագրամ պիտի տրուի իրենց, ու
րուն գիրը անմիջապէս պիտի վճարեն:
Վերջապէս մէկ մէկու երաշխաւոր պի-
տի ըլլան:

Աս կարգադրութիւնները տերու-
թեան Բարձրագոյն Կոնստանտնու-
նութեամբ ու վեհափառ Վերնակա-
լին հրամանաւ հաստատուեցան:

Ամսոյս 14 ին կայսերական հրամա-
նաւ Դէմալ փաշան կիւրուսի կառա-
վարիչ անուանեցաւ միւշիւրութեան
ատիճան առնելով:

Ա Ր Տ Ա Ր Ի Ն Լ Ո Ւ Ր Ե Ի

ԱՆՔԱՂԻՆ: Պաշտօնական հաշուե-
ցուցակի մը մէջ կը տեսնանք, որ 1853
յուլիս 4 էն մինչեւ 1854 յուլիս 4,
Անգլիայ տերութեան գանձուն եկաւ
մուտն եղեր է 54,439,231 լիւրա: Իսկ
ծախքը 53,380,552 լիւրա: Ըստ է որ
1,058,678 լիւրա եկամուտը ծախքէն ա-
ւելի եղեր է:

Աս եկամուտին մէջ մաքուր բերք
է 20 1/3 միլիոն լիւրա, բնակիչաց մաքուր
15 միլիոն, գրողը (տամալ) 7 միլիոն,
ստացուածոց տուրքը 6,402,406, նա-
մակատուր 1,232,000:

Վրաստանը ծախքերն են՝ տերութե
պարտուց շահը 27,783,663 լիւրա. թա-
գուհայն անձիկը 400,035. զեխապ
նախան ծախքը 148,176. գառտատանա-
լները 1,131,276. ցամաքային զօրու-
թիւն 6,705,382. ծովային զօրութիւն
8,484,469. հրազէնք և զինուորական
ճարտարագետութիւն 3,395,890. Վաֆ-
րատանի պատերազմը 230,000:

ԳԱՂՂԱՆ: Վեպտեմբեր 4 թուով
Պուրսէն լուր կուտան, թէ նոյն օ-
րը Քարթլիի վ. թագաւորը և իր
եղբայր Օթորթլի գուբը հն հա-
սան վեհափառ Կաթօլէոն կայսեր
հետ տեսնուելու, որ մեծ պատուով

ընդունելու թիւն ըստ անոնց : Վե հաստատու հիւրը նոյն իրիւրը Պուլան եկն մեկնեցաւ : Հետեւեալ օրն ալ սեպտեմբեր 5, Լնգլիցի վեհապառ թագուհւոյն ամուսին Մարթի իշխա նը Պուլանը հասաւ, և վերջին աստի ձան սիրով ընդունուեցաւ վեհապառ Սարգիսն կայսրէն :

Բարձրագոյնիւ իշխանը 3 օր Պուլանը կենդանի ետեւ, սեպտեմբեր 8 ին մեկնեցաւ : Բարձր ժողովուրդը ետան գազին աղաղակներով ողբունային ա նոր գաւն ու երթաւ : Կայսրը մինչեւ նաւը յուղարկուող գնաց : Իշխանին նաւը մտած ժամանակը՝ ժողովուրդը քանի մը անգամ կոչէ Գաղիս, կոչէ Մարթի, պուացին : Վերջի վեհապառ իշխանին համար ալ դատ զատ կոչէ կանչուեցաւ :

— Սեպտեմբեր 10 ի կայսրու կան հրովարտակ մը կը հրատարակէ, որով 1853 ին յիշակաւ ընտրուած եւ ընտանաբար զօրքերէն եւ մնացածները զինուորական ծառայութիւն կը կոչուին : Կս նորեկներ ինք 1847 ին ժողովուրդ զօրքերէն ժամանակը յազար ըլլալով արձակուածներուն տեղը ընցընելու համար է՝ կըլսէ վերջիջեալ հրովար տակը :

— Վեհապառ կայսրը հետեւեալ յայտարարութիւնը ուղղեց Պուլանեի մէջ պատրաստուած զօրքերուն : « Օրականը .

« Կս հրահրային բանակին հրա մանապարտութիւնը ձեռք տանելու է կամ ժամանակ, որուն մէկ բաժինը առ օրերս Պալմիսի մէջ պայծառա ցաւ, կը պարտաւորիմ արդէն ձեզի գովելու . վասն զի երկու ամիսէ Ի վեր զուարթութեան կրեցիք ան ա մին աշխատութիւններն ու կարտու թիւնները, որ ասանկ բազմութիւ զօրաց մէկ տեղ ժողովուրդն անբա ժանելի կերպով կը կեն :

Ի մաս կաղձերու փորձը պատերազ մի ամենէն աղէկ վարժութիւնն է, ինչու որ պատերազմին ճիշդ պատկե րին է : Բայց ամենուն ալ օգտակար ըլլալու համար, պէտք է ըլլալը շարժ մանրներուն պատճառը ամեն մեկուն հասկըցնելը :

Ի վարժութիւ բանակ մը՝ սպորելու համար պարտաւոր է բաժնուելու . այսու ամենայնիւ պէտք է, որ պատե րազմի դաշտի մը վրայ շուտով միա նայու կարող ըլլայ : Կս մեծ հաւաք ման մը առաջին դժուարութիւններէն մէկը : Կայսրը (Սարգիսն Ա.) կըլսէր, թէ այն բանակը որուն զանազան մա ները չեն կրնար քսան և չորս ժամու մէջ որոշեալ կէտի մը վրայ ժողովուր անկարգ է : Մեր բանակը ետանկին մը կը ձեւացնէ, որուն դադարձի է Մենթ Օմեր և խորիսը կը տարածի Լմու քրթօղէն մինչեւ Մենթօղի : Կս եւ ւանկիւնին խորիսը ութը փարսաի երկայնութիւն ունի, ու բարձրու թիւնը տան երկու փարսաի երկայ նութիւն . բարձր զօրքերը կրնան քսան ու չորս ժամու մէջ ետանկեան որ և իցէ կէտին վրայ ժողովուր : Կս գոր ծողութիւնները զիրար թեմք կը կատարուին թէ որ զինուորը քաղելու վարժուած ըլլայ . թէ որ իր ուսելիք ներն ու պատերազմական պաշարները զիրար թեմք տանի . թէ որ ամեն մէկ գունդերուն հրամանատարները զինուորական հրահրայները ծամբան պահել տան . թէ որ տարբեր ծամբան ներէ գայող զանազան խումբերը եր կիրը ազէկ ձանչնան ու մէկ մեկու հետ հազարակցել չարաքարին . վեր քաղէս թէ որ ամեն մէկ զէնք՝ ուրիշ զէնքի մը ընթացքին արգելք չըլլայ բազմութիւ ձերան ու կառքերուն շփութեանը մէջ : Օրքերը նշան ակեալ տեղը հասնելուն պէս, պէտք

է ամեն բանի տեղեկանալ, զինուորա կան կերպով ինքզինքը պահպանել, գիշերը հսկողութիւն ընել :

Կս ասորէն եւ ձեր կատարելը պարտաւորութիւնները : Ուրեմն ա ուսնց խօսելու պատերազմի և զինու րական արհեստին գործողութիւննե րուն վրայ, կը տեսնանք, թէ ինչպէս ամեն բան պատերազմի արհեստին մէջ իրարու հետ կապակցութիւն ունին, և թէ ինչպէս ամենէն պարզ ու պրզ ակի հանգամանք մը ընդհանուր յա ջողութեան կը նպաստէ :

Օրականը . ձեր գրուելը դրած փորձուած զօրակառնութիւն և ձեր սրը տին մէջ վառեալ անձնանութիւնը՝ պիտի դերացնեն ինձի հիւսիսա յին բանակին հրամանատարութիւնը . դուք իմ վտահաութեան արժանի պի տի ըլլաք, ու թէ որ պարագաները պահանջեն, հայրենեաց կոչմանը պա տասխանելու պատրաստ պիտի ըլլաք : »

Պուլանը . 1854 սեպտեմբեր 2

ԱՒՄՏԻԱ : Վիեննայի Վաղի լրագ րին մէջ հրատարակուած հրովարտակ մը իմաց կուտայ հատարակութեան, թէ աղաքային փոխառութեան ստորագ րութիւնները 450 միլիոն ֆլորինը անգ նելով, հինգ տարուան մէջ ստակ ները պիտի համարուին : Առաջին մասը ամսայ 30 ին պիտի արուի :

ՍՊԱՆԻԱ : Կառավարութիւնը հառ տատ դիտարկութիւն ունի խուճա րորները զգուցելու : Գաւառներուն մէջ խուճալութիւնը կը շարունակուի : Լմեն տեղ որոմնացան գրութիւններ սարածուած են, բայց աւելի հետեւ ւորներ կը գտնան Արակին, Վալանի Բասիսի, Սարակայի և Պարսէլինի մէջ :

Ստորիտի մէջ ապստամբութեան ժամանակը հաստատուած առ ժամա նակեայ կառավարութեան ժողովը՝ որ կառավարութեան օժանդակ խորհրդա կան ատենի փոխուած էր, բարորակ լուծուեցաւ :

— Գաղղիական Միջին լրագրը լուր կուտայ, թէ Մարի — Բարթիլե մայր թագուհւոյն բարձր ունեցածները կըն քայ տակ գրուեցան, և տեղութեան գանձէն անոր արուած ուձիկը դադա րեցաւ :

Կս նորեկներ ինքնութեան պաշտօնները ըրին և չէ թէ իզա պէլա թագուհին և ասոր համար երաձ հրովարտակը միայն պաշտօնէից ստա րագրութեամբն է . որովհետեւ, իզա պէլա թագուհին յանձն չէ առեր կըսեն իր մօրը գեմ երաձ հրովարտակներն ստորագրել :

ՊԵՆՏԻՒՆԱ : Տորենին ու հացին սղութեանը պատճառաւ քանի մը գաւառներու և Պրեւսելի մէջ խոռ վութիւն երաւ, բայց կառավարու թիւնը շուտով զգուց :

ՌՈՒՍԱՍԱՆ : Վ. կայսրը յայտա րարութիւն հանեց, թէ պահետի բա նակը կատարելագոյն կայնելը իրաա հարկաւոր եղած է : Հրովարտակով մը հրաման ըրաւ, որ կայսրութեան արեւմտեան գաւառներուն բնակիչ ներքին 1000 էն 10 ր զինուորութեան անուոի : Կս տասներորդ զօրածա ղովն է որ կ'ըլլայ նոյն գաւառներուն մէջ :

— Ի հաստատի սահմանադրութեն Վարպուրի Վաղի լրագրին կը գրեն թէ, Վարպէ վե իշխանը որչափ որ պա տերազմի թատրոնը քաշուած ու էնէ, սպարապետութեան պաշտօնը վրան ըլլալով՝ Ռուսաց պատերազմական գոր ծողութիւններուն վրայ մեծ ազդե ցութիւն ունի :

Կս խորհրդովն է որ Ի հաստատի ուժերով զօրքերը Վեարապիա խոր և կուեցան, ուր անոնց ներկայութիւնը Ռուսի զօրաց քաղաքութիւն կրնայ տալ : Սեկ մասը քիչ օրէն ձամբայ պի տակը, և կրոււի թէ անոնց ետեւէն Բանիութիւն զօրակառնին հրամայած գուցն ալ Վեարապիա պիտի երթայ :

ՅՈՒՆԱՍՏԱՆ : Կթէնք 8 սեպտեմ բեր : 1843 սեպտեմբեր 3 ին Յունաս տանի մէջ սահմանադրութիւն հաս տատուելուն համար եղած յեղափո խութեան տարեդարձը առ ասոր մեծ հանդիսիւ կատարուեցաւ : Կթէնքի մէջ : Թագուհին ու պաշտօնեաները եկեղեցի գացին ան օրը եղած կրօնա նական հանգէսներուն ներկայ գըտ նուերու :

Կաղղիցի վեհապառ թագուհին և Գաղղիացուց վեհապառ կայսրը բարե կամական նամակներ գրեցին Պալմի րայի թագաւորին և Յունաստանի Օ թոն թագաւորին, յոյս ցուցնելով թէ Յունաստանի գործերը այսու հետև կը շտկուին :

Կրսն, թէ Յունաստանի Վեյնիա թագուհին Գեբանիս ճանապարհօր դութիւն պիտի ընէ :

Բօլթան բոլորովն գաղարած է երկրին մէջ :

Կը կարճուի, որ Պ. Բանուրիօ թին Յունաստանի գեսպան պիտի գայ Կ. Պոլիս, թէ որ առ երկու տերու թեանց մէջ յարաբերութիւնները վե րահաստատուին :

Խուճք մը Գաղղիացուց զօրք Լ թէնքի մէջ յունարէն լեզուով և ուս ական հոգով գրուած Պար անուն լրագրին հրատարակչին տունը կոխե լով, սողաբական գործիքները վեր ցուցին Պրեժոն տարին : հրատարա կին ալ Գիլիմոն անուն բանցիցն ու Գաղղիացուց ծովապետին նաւը տա րին, ուր պատերազմական ատենի մը առջեւ պիտի գատուի :

Նամապէս ուրիշ Յոյ անուն լրագ րի մը հրատարակիչը փնտտեցին որ ան ալ բռնեն, բայց անիկա ժամանակին իմանալով կրցաւ փախչիլ :

Ռուիշ Գաղղիական զօրաց խուճք մըն ալ Յունաստանի տերութեան թըն քանթարանը գրաւելով, անոր պահ պանութիւնը վրան առաւ :

ԽԱՌՆ ԼՈՒՐԵՐ

Հաբաթ օրը Լնգլիցի գեսպան վեքմափայլ Ի որո Մթրաթֆորտ Ռեթր լիք և Գաղղից տերութեան գործա կատար Պ. Պենեէթթի բարձրա պատիւ Բէշու փաշային տունը գացին ու երկար տեսութիւն մը ըրին անոր հետ :

— Լնգլիական Մթրաթֆորտ լրագ րի սեպտեմբեր 4 թուով կը ծանու ցանէ, թէ Լնգլից տերութեան ար տարին գործոց պաշտօնեաց Ի որո Բլա րէնտրն խիստ կարեւոր նամակներ խը րկէց Ի որո Մթրաթֆորտ Ռեթր լիքին : Կս նամակները Վ. թագուհւոյն տու ր հանդակին յանձնուեցաւ որ ասանի :

Տեյլ — Միւս լրագրին ալ կը ծու նուցանէ, թէ Լ որո Բլարէնտրն Պ . իւրան գնդապետը Վ. թագուհւ ւոյն գործակալ անուանեց Կարսի մէջ :

— Հոյսնտայի տերութեան Կ. Պոլլց գեսպան Պ. Մթրաթֆորտ սեպտեմ քր քանի մը ամիս առաջ իր կառավա րութեանէն հրաման անուարձ Զորան տա գացել էր, Կ. Պոլլց գեսպանու թեան պաշտօնէն հրաժարել է :

— Լնգլցալ շաբթու մայրաքաղաքս եկող Լնգլիական թօթիս և Լ ընդն շա գետները՝ 250 հազար լիտր սթեռ լին բերին՝ Լեւրպոյի մէջ Օամանեան կառավարութեան հաշուին համար փոխ անուած 5 միլիոն լիտրայէն :

— Լնգլիական գրիպոյէն սեպտեմբեր 4 թուով կը գրեն, թէ Լնգլիպոսի կու սակալ բարձրագոյնի Մայիս փաշան առջի օրը հոն հասելու մեծ պատուով և ուրախութեամբ ընդունուեց է :

Կրին բարձրութիւնը երկու երեք օր Լնգլիական կենտրոն ետեւ Գա չիբէ պիտի երթայ, ուր մեծ պաա րաստութիւն կ'ըլլայ արժանաւոր պաա ւով զինքը ընդունելու և շքեղ հան քէսներ ընելու :

— Գանի մը ամիս առաջ 500 ի չափ ձիաւորով մայրաքաղաքս եկող ու առ կէ Շուժուա գայող անուանի Գարա ըսթմա հանրմը՝ անցեալ շաբթու 30 հոգիով մայրաքաղաքս եկաւ և ասոր վաղը իր երկիրը պիտի գառնայ :

— Կիբիտի մէջ Փէթուժոն անուն գեղը ածուխի հանք գտնուած ըլլալով, մայրաքաղաքին երկրաշտփական գալու ցին ստուգելի տեղակալ Իսաա պէյը կայսերական կառավարութեան կողմէն գնաց ստուգեց, և անցեալ շաբթու րը բերաւ որ յիշեալ ածուխի հան քը խիստ մեծ է եղեր :

— Վիեննայի սեպտեմբեր 1/13 թը ւով կը գրեն, թէ Լուսնայր կայսցին քաշուելով, Իստուբի վրայ շոքեժուա ներուն երթեւեկութիւնը սկսել է, և պիտի կրնան այսուհետեւ ստրանը ու ճանապարհորդ սանիլ բերել : Լ ռուային ճանապարհորդութիւնը սեպ տեմբեր 6/18 ին պիտի սկսի, ամեն երկու շաբթի շարունակուելու պա մանաւ :

— Կիրակի օրը գաղղիական Սեյն շա գետու Վարսիլիայէն մայրաքաղաքս եկաւ ուսելը և պատերազմական պա շար բերելով գաղղիական զօրաց հա մար :

— Լնգլցալ կիրակի մեծապապիւ Նիկոլայի անուն Միսթրան շքեղ հացկերթ մը ըրաւ բարձրագոյնի Վեժ Լոսթրոնի բանակին սպարապետ Մուսթաֆա փաշան, Լ ռիֆ փաշան և Պեմի պէյը առ հաց կերթի ին ներկայ էին :

— Մեծապապիւ Պետրոս արան Խորասանձեան, որուն անցեալ շաբ Թու իղի երթալու ճանուցինք, կի րակի առաւ աւստրիական շոքեժուա ւով մայրաքաղաքս դարձաւ :

— Խորասանձեան գերայորդ Պե սորդ աղայի որդի աղուափայլ Յոհան նես աղան՝ երկու շաբթի օրը գաղղիա կան Սեյ շոքեժուով մայրաքաղաքէս ձամբայ երաւ ընկերութեամբ Մրքայ Պ. Նան Գալիքայեանին Պարիզ եր թարւ և հոն ուսմանը սորվելու հա մար :

— Իւլիքի Լնգլիական լրագրը կը ծանուցանէ, թէ քօթնաճ բարձրին չէ գաղարած Իւլիքի մէջ, ատեն ատեն հիւանդացոյնը կը պատահին եղեր :

— Լնգլիցի մէջ հաստատուած եւ քրեքրական հեւազրի ընկերութիւնը՝ պատերազմի մէջ գործածուելու հա մար տեղէ տեղ փոխադրելու ելեքտրա կան հեւազրի մը գործիք մատակարա րէց Լնգլիցի կառավարութեանը :

Կս գործիքներն իրենց ամեն բա նովը Մրեկը կը խրկուին՝ Գըրմի ցա մաքային զօրաց և նաւատորմիներուն մէջ հեւազրի հազարակուցութիւն

